

Բոսս սնացած՝ կը խոտեեր շունչն իր շանջին  
Մաւնեկն սանող աւուսակի խոյ կարկաջին.  
Բնութեան քաղցրիկ անխնեհեհն մեկն էր, ուր  
Շուշան ծաղիկ կ'ունենեան դաշտ ու բլբլար:

Սաղաղ էր Ուր, անդորր էր և՛ Երեւանուր.  
Կը կիսուածնէ սասզերն երկնի խորքը մուր.  
Նուրք՝ շինջ մահիկը կը շողայ նրբանին  
Մարկներուն մէջ. ու Հոսսը կ'ըսէր խրովին՝

Հոսսը կը խոտար, կը քնէր Բոսս, սեւ էր  
Հօշին բոժոժը կը ննչէր դանդաղիս. [խոտն,  
Բարձրին կ'իջնէր քարոյն՝ վայելիքն. այն ժամն էր  
Ուր ջուր խրովն կ'երթան նախորդս առիւծներ.  
Թարգմ. Ե. Ե. Գ.

Անշարժ, քողին սակեկ իր այլք յաւած.  
«Անկերջ անուան ո՞ր հընձողը, ո՞ր սասուածն,  
Աննո՞գ՝ գացած ասեկն՝ քողած էր մեկնի  
Այդ սասզերու արջին մանգովըր ոսկին»:  
Վ. ՀԻԻԿՈ

ԿՈՐՍՈՒՐԱԾ ԺԱՄԱՆԵԱԿԸ

Ո՞րքան ինչ գործ այնքան շատիքն էւ քաղցրիկի փոխարեւն.

Անուշ հոգներ կը շնչունեն օրերնիս.

Սենց վրձնահին անագորուն կը հարածեւ մեզ սասիկ,

Մեզ կը իջէ, մեզ կը շախ. ու կ'անցնի պանն օգտակար...

«Հաղը երթաւ պիտի տեսնել, վաղն, այն հիւսանցն իր տան մէջ.

«Հաղը, յոն նոր քաջուած գիտն այն՝ պիտի նորին առնեւ ձեւս.

«Հաղը, ըսեւ պիտի, հոգիս, քե ես քեզ ո՞ւր կը տանիս.

«Հաղը արդար էւ գորտար պիտի ըլլամ... ոչ այտօսօ»:

Այսօր, սակայն, ի՛նչ գրգանքներ, ի՛նչ երբուցեաց, ի՛նչ այցեր.

Ու մեր քիչի բաժաններուն շուրջը ի՛նչպիս կը վըխտայ

Անկարելիքի պարը անքողը, ա՛խ, մահաբոյծ պարտերուն.

Այսպիս անգործ կը մնան և՛ սիրք և՛ խորհուրդն և՛ գիտն.

Ու մինչ մարդիկ իրար կ'ուտեն քաղցրանոյ կեանքներին,

Բուն ճըշմարիտ պարտն ըստերին մէջ կ'ըստան, հոն, կամփին:

Գանիրե

ՍԻԻՂԻ ԲՐԻԻՏՈՒ

Թրգմ. Թ. Ե. Գ.

ՍՐՏՍ Ե ԲԱՐԹ

Սրտս է քարի. չեւ զանկար ոչ մեկ անձի ոչ մեկ շարիք.

Բայց ուրիշին մտքած եզին կ'ուզեւ շածիկըս աննել.

Ու, հակառակ քաղցր բարիս, կը փափայիս վերջապէս

Ու մրտապը կամապանիս արագունի ինչ մը միս:

Արդար եւ էս. ու կ'զգաւ քե այնտ մ'է ինձ հաստար.

Եւ սակայն, մինչ նախարակիս մը կը նեւեւ այդ մտարուն,

Կ'երթաւ քաղցիկ կոչունիս մէջ, գոր խնայասէր հայր մ'երթուն

է պարտասէր, մեծ ջաններով, իմ սպասոյ զուարճանքիս:

Ուղղակիս եւ. իմ ըստաւածքս չեւ պարտի ոչ ոքի.

Բայց ինչու չի հոգն այն որ իմ հասկերուս մէջ կը խրջայ.

Ժամանակոյ յոյ՛ մեռեկներով աղբըս մեծ դաշտերու:

Ձիս գիտցրեւոյ այս անդարտում կոտորածին մէջ, այսպիս,

Բընութեանն երջանակուած, կը իրնաւաւ՝ կը ծաղիկն,

Ճիսղի մը արիւնարբու էւ անմեղուկ ձագին պես:

Գանիրե

ՍԻԻՂԻ ԲՐԻԻՏՈՒ

Թրգմ. Թ. Ե. Գ.

